

նէ կը սկսի երեսէ ինկնալու արհամար-
հուիլ է „ :

Կան նաև ուրիշ տեսակ մը պղոտ հեւ-
նէր ալ որոնց վրայ պէտք չէ շատ վստա-
հանալ . ներեն ինձի ընթերցողք ու ա-
մենեին զգարմանան ըսելիքիս վրայ . ա-
սիկայ այնպիսի փափուկ ու այնպիսի
էական հարկաւոր բան մըն է , որուն
վրայ ունեցած մտածմունքս և կամգիտ-
ցածս չեմ կրնար լուել : Ա՛ուզեմ խօսիլ
առաքինութեան ու իմաստութե պղտի
հրաշալեացս վրայ , ըսելկ'ուզեմայն լա-
ւաբարոյ ու զգուշաւոր տղայոց վրայ ,
որ քեզի այնպէս մը կ'երեան որ ամե-
նեին պակասութիւն մը չունին , և ա-
ռանց յանդիմանութիւն լսելու կը մեծ-
նան :

Երբոր Ռարիզու պղտի կղերանոյն էի ,
վրաս ծածուկ սարսուռ մը ու ակամայ
դող մը կու գար , քանի որ հայր մը կի՞
մայր մը իրեն տղայն ինձի բերելու ատենը
այսպիսի բան մը ըսելու ըլլար թէ „ Ա՛
մենեին առիթ մը չունեցայ զինքը յան-
դիմանելու . այս տղայն իրաւ որ պղոտի հա-
տարելունիւն մըն է „ : Բամձին դէմը չէի
առներ , և կարելի է որ այն ատեն տղայն
անանկ ալ եղած ըլլայ , բայց ես ինձի կ'ը-
սէի . „ Ա՛ քեզի դժուարին աշխատու-
թիւն մը . պէտք է համբերել ոչ միայն
տղուն այլ նաև ծնողացը „ :

Ծիերես կը զարմացընեմայս խօսքովս ,
սակայն կարծեմ զարմանքը կը դադրի՝
թէ որ մէյմը այս ծանր նիւթին վրայի
ըսելիքներս ըսեմ : —

1 Գենել . Դաստ . Ազգանց .

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Արի արանց :

Երի արանց էր և երթայր ,
Եւ յերթն առնուլ աշխարհ թընդայր ,
Կարձրաճակատ բարձրահայեաց ,
Օ աչօքն առեւալ հիո հըրծուանաց ,
Եւ սիրո ՚ի ծոց ուրախալիր .
Հազիւ ներէր կոխել զերկիր .
Ըուրջ ոլորտիցըս բոլորակ
Աշմանն թըւէր խուն ուանարձակ .
Այնքան յուսով էր պատարուն ,
Այնքան սիրով էր եռանդուն :
Արի արանց էր եւ երթայր ,
Եւ յերթն առնուլ աշխարհ թընդայր ,
Եւ կորովի եւ քաջալանջ
Ի վրտանգաց գոռ աննահանջ .
Դիմագրաւեալ անզէն անզրահ ,
Շզբանակաց իսկ մերթէր զահ .
Օ արիութեան զգեցեալ արբուն՝
Արհամարհէր զհասակս համբուն .
Անկութիւն՝ սէզ էր առաթուր ,
Եւրութիւն՝ խուի ինչ թաքթաքուր .
Լաքն եղեին յաղթահասակ ,
Հովաննաւոր մայրեաց պըսակ :

Աշխարհս համայն ինչ ոչ արժէր ,
Օ ամէն զըննէր զամէն մերթէր .
Այծաթ ու ոսկի կայր արհամարհ
Առ սիգաշարմն այն գարշապար .
Ոչ մի գոհար ակնախըտիդ
Ըողայր շարժէր զաւըն շափիդ .
Արմա թափուր են թանգարանք ,
Այր ինչ չունին վաճառականք .
Ոչ ոք ճարտար հընարագէտ
Հաւէր ըզնա ՚անել հակամէտ :
Արի արանց էր եւ երթայր
Եւ յերթն առնուլ աշխարհ թընդայր .
Տիեզերաց յառեւալ ընդ ծիր՝
Եիում լսկոյ արար ընտիր ,
Կարթեալ ըզսիրտն ՚ի մին եւեթ ,
Շզնա միայն ձըգէր ըզհետ .
Միջակէտն եղեալ ուրտի ,
Ոչուէր ամէնն այլ սընսոտի .

Աէրն 'ի սըրտին էր բարձրագահ ,
 Եւ յոյս առօյդ փարատէր զահ .
 Տեսեալընա՝ երանեցին
 Եւ երանէր անձամբ անձին :
 Իրի արանց էր եւ երթայր ,
 Եւ յերթն առնուլաշխարհ թընդայր .
 Թթթեւ թըռչէր բաղդն իւր վառվառ ,
 Կարապետեալ փառաց 'ի փառս ,
 Եւ վարդագոյն ոլորտն հանդէպ
 Այնէր , տեղի տայր Ճեպ ընդ Ճեպ .
 Նքն ըզըրտին յիշելով սէր՝
 Ը ողայր շարժէր ճակատ վըսէր .
 Եւ ծածանեալ զիսակս ընդ ուս
 Ժաթափելով բոց ընդ աշկունս ,
 Իրը երիվար ուազմիկ փուրնչէր ,
 Եւ խոյանայր եւ յառաջէր :
 Իրի արանց էր եւ երթայր . . .
 Եւ երթիցէ մինչեւ ցոր վայր : . . .
 Դամմ' իջուցեալ զաքս 'ի գետին ,
 Եւ զինչ 'ի տես գայր առ ոտին : . . .
 Ինդէր պազի փաղփուն ճակատ ,
 Ինդէր մածնուն վարսք ոսկեհատ . . .
 Որպէս փայլակըն խաղաղի ,
 Աէրն 'ի սըրտին մէջ նըւազի .
 Յոյս վերջոտնեալ տասն ասպարէս ,
 Եւ մոռանայ զընաւ զիւր հանդէս : . . .
 Ի՛ս , անփախուստն հանուրց սահման՝
 Լըմա 'նջըրպետ կայր՝ գերեզման : —
 Իրի արանց էր՝ եւ չերթայր ,
 Ասն 'ի յերեր սիրտըն թընդայր : . . .
 Իրեւն 'ի մայրըն խորասոյզ ,
 Ուսին ու աստեղք ամարոպայոյզ .
 Խաւար խոնաւ տարածեալ շուրջ ,
 Հողմըն ցըրտին , բընութիւն լուրջ .
 Երկինք մածեալ իբրու քարայր ,
 Եւ սօսափիւն մահու գոռայր : . . .
 Ոզգւոց եհան , “ Ի՛ս յոյս , ո՛հ սէր , ” . . .
 Ո ոչինչ դիտէր , ոչինչ լըսէր : . . .
 Ո ազել զվըհիւն այն ոսն ամբարձ ,
 Եւ վիշն անեզը էր եւ անդարձ . . .
 Իրի արանցն այն՝ ոչ եւս էր . . .
 Ի՛ս , ոչ եւս յոյս , ո՛հ , ոչ եւս սէր : . . .

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Եատ ևեղ մարդուն ծնկուրները քան զգրուիր
 աւելի խոհեմ ու խելացի են :

Ի՞ՑՍ խօսքը մէկու մը բերնէն լսեցի ,
 ու խնտալս եկաւ . և առջի բերան կատա-
 կով զրուցուածք մը երեցաւ ինծի : Ո՞ր
 կ'ըսէր թէ նոր ծնած տղու մը կը սկը-
 սին մէկէն ծնկուրները խաղալ կայտոկլ ,
 տարածիլ , կծկիլ , երկննալ , կարծիլ .
 միով բանիւ հանդարտ չեն կենար : Ո՞ւ
 երբոր խանձարուրը քակես , կը տեսնաս
 որ ծնկուրները ոտքերով հանդերձ վեր
 կ'ելլեն . և թէ որ սանկ բաւական ուժ
 մ'ալ անոնց կարողութեանը միաբանե-
 լու ըլլար , քայլելնին ալ կը տեսնայիր :
 Հարկաւ տեսած ես հորթուկները ,
 մորուկներն ու վառեակները եռ , որ դեռ
 հազիւ ծնած՝ ոսքի վրայ կը կենան ու կը
 վազվզեն : Ուերկնցնենք՝ վերջապէս կե-
 նաց առջի պաշտօնը կը կատարեն . և թէ
 որ լաւ քննես , կը տեսնաս որ քան զձեռ-
 քը և քան զուրիշ անդամները մարդուս
 աւելի հարկաւորներն ասոնք են : Ի՞եռ
 շատ յատկուինին կը լսել . բայց ես
 հոս իրենց մէկ յատկութեանը վրայ կը
 կենամ , որն որ մեծ օգնութիւն կու տայ
 մարդուս , թէ որ յանկարձ վտանգի մը
 մէջ գտնուելու ըլլայ : Ի՞ւ ան ատեն յայտ-
 նի կը տեսնաս որ ծնկուրները շատ ան-
 գամ քան զզլուխը լաւ խելք կը բանե-
 ցնեն եղեր : (Խինակի համար . ըսենք
 թէ մէկը ուրիշի մը դէմ ատելութիւն ու-
 նենալով սկսի զանի անիծանելու յիշոց
 տալ անոր , ու ան ալ առջինին . առ քեզի
 աղէկ կուր մը : Բայց թէ որ ասոնք ու-
 զենային շիտակ խրատի մտիկ ընել , կը
 տեսնէին , որ դեռ բարկութիւնը երկու
 կողմանէ շաստկացած , շարունակ ծըն-
 կուրնեթը կը սկսին վարէն ձայն տալ ի-
 րենց ու խրատել , Մարդէկ , Ք ընէտ , Քէ
 դէ նողուցէտ նշանաւիւնն ու հուտը . և
 որովհետեւ ծնկուրները չունին կենդամնի
 բարբառ , ուստի ազդրին տակէն կը սկսին
 ուժով գողալ . թէ որ մտիկ ըրին անոնք